

ԲԱԶՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱՌԱՆ

Բ. Շ. Ս. Ս. Խ. Խ. Խ. - Գ. Խ. Խ. Խ. - Բ. Ռ. Ռ. Յ. Յ. Յ.

Թ Յ Բ Բ Բ Բ

Հ Ա Տ Ո Ւ

2

Ա. Հ Ա Զ Ա Ր

1 9 2 3

Ց Ո Ւ Ն Ո Ւ Ա Ր

Բ Ի Ա 1

Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա ն

Կ Ա Ռ Ո Ւ Ջ Ե Ն Վ Բ Ա Պ Ր Ի Լ .

Ա Պ Ր Ե Ց Ն Ե Ն Վ Բ Ա ...

Անստուգութեան եւ հառաջներու մէջ մարեցաւ տարին...

Եւ այս նոր արեւազգին՝ միակ խոկում մը որ մեզ երեկունէ ժառանգութիւն կը մնայ՝ սա է, թէ մեր յոյսերը գեռ յօյ կը մնան։

Չըսե՞նք արդեօք՝ թէ մինչեւ ամյուսութիւն առաջնորդուեցանք ահուեի փոթորկէ մը՝ որ դարձեալ աւերեց, կոտորեց, մոխրակոյս դարձուց ու մնացածը դժոխային նակատագրի մը գիրկը նետեց։

Դատապարտեի անհոգութիւն է՝ եթէ սոսկ «աւազ» ով մը գոհանալ կարծենք, մինչ անդին պամաճափ նախնեաց ազնուական սերունդին նշխարները չորս հովերէ կը տարուքերին...»

Անոնք մեր թանկագին գանձերը, մեր մատաղատի որբերը, մեր հայրենակից գաղթականներն են, որոնց թիւը աւել ունի առաջնորդութիւն և անհնիքը օրինութեամբ երբեք ստուարացած է այսօն այսօն։

պահուս իսկ անմիջական օգնութեան կը կարօտին։


Հայեր, պէտք է գիտնանք. անոնց կեանքը երեկ թշնամոյն, այսօր մեր ծեռքն է։

Կ'ուզե՞նք ապրիլ... ապրելցնենք գիրենք։

Մեր ազգային գյոյւթեան, մեր իսկ ապագան այսօր անոնց ծեռքն է. զիրենք անտեսել, զիրենք մոռնայ՝ անտեսել ու մոռնալ է մեր գյոյւթիւնը, մեր հաւատոք, մեր ազգը։ Ազգուրացութիւն է այս անտրակելի անտարբերութիւնը։

Կ'ուզե՞նք ապրիլ. ահա մէկ նամբայ, մէկ պայման. ապրեցնենք մեր հայրենակիցները, մեր ազգակիցները, եւ ահա անոնցմէ իւրաքանչյւրը յաջորդ դարերու պիտի փոխանցէ մեր սրտերու ազնուականութիւնը, վեհանմնութիւնը, մեր պերճափայլ ազգասիրութիւնը, եւ օր մը՝ պիտի դանանք մարդ նախնիքը. օրինութեամբ

1



Հանգա, ապրեցնենք... որ ապրինք:

Կը խարուինք յանախ՝ մարդասիրութիւնը օտարին՝ քան մեր մէջ փնտուերով: Հայեր, նախ մենք մեզմով հետաքրքրուինք. մենք մեզի ծեռք տանք:

Նյոյն իսկ մօտիկ օր մը – օրինեալ սյն ժամը – եթէ մեր ազգային իրաւունքներուն տէր դատանամբ՝ դարձեալ մենք պիտի համարձակինք կրիմնել. Մեր յայսերը դեռ յոյս կը հան... մինչեւ որ իրարու ծեռնատու չըլլանք, մինչեւ որ ջլերականգնենք գիրար:

Այս, կը խարենք զմեզ՝ եքր յոյսերնիս ըսկ օտարինք վրայ կը բեւեռնենք, պատճառերվ անշուշտ անոր կարողութիւնը, յիշատակերվ անոր բարեսրութիւնը. իսկ մե՞ր՝ անկարողութիւնը... մի միայն անկարողութիւնը:

Սոյոյդ է՝ զնադ եւ հոյակապ օրինակներ չպակեցման. հարկ է մնանամբ երախտագիտութեամբ եւ շնորհակալու զգացումներով արձանագրել «Բազմավէպ» այս սոտացն էջերուն մէջ այն մարդասիրութիւնը՝ զոր տէրութիւններէ ուսման վերջին ամիսներուն մէջ ցոյց տոլին, բանալով լայնօրէն իրենց ոներու մեր բազմանազար որբերուն ու գաղթականներուն աղջեւ:

Մնմուռանախ են ու պիտի մնան միշտ մեծագի եւ մարդասէր Ալեքիկայի՝ տարիներէ ի վեր կատարած որբախնամ հոկայ գործունչութեամ յամառ եւ անխոնչ քամքերը՝ ազգին ծովածաւալ թշուառութիւնները մեղմելու, եւ դեռ աւելին վլերականգնելու համար մեր վլուսնգուած ժողովուրդը. ուստի արժանի է ան՝ ներկայ եւ ապագայ դարերու մէջ՝ բովանդակ Հայութեանս միահամուռ յարգանքն ու երախտագիտութեան:

Պէտք է ոսկետուո դրոշմուլին նաեւ Գիրու Ժ.Ա. Վ. Քահանայապետին առատածեռնութիւնները, որ Աւագելական Գահը բարձրանալին ի վեր իր ուշադրութեան առարկայ առաւ՝ առանց կրօնքի խտրութեան՝ արեւերի մեր տարաքախտ եղայրները: Նա իր գթասրութեան ապացցները տըլաւ պաշտօնական դիմումներով՝ զոր ուղղեց Գետութեանց Վարիչներուն, Ազգերու

Ընկերակցութեան եւ պյօրուան Լրասնի խորիրդաժողովնին Դրամական օգնութեամբ եւս նպաստեց, ու դեռ ազգային օրամթերթերուն մէջ կը հնչեն չարչարուած Ազգիս վերցերս նուիրած 100 հազար իտ. իրայի արծագանգները:

Ուրիշ ապացոյց մը եւս. Նա Պոլսոյ Անարատ Յոյութեան բազմարդիւն կուսանց յատկացուց Գասդելյանստիփոյի գեղասից լավակին եղերը պերճօրէն ցցուող իւր քահանայսապետական ապարանքը, տրամադրելով միանգամանին՝ որ նյոյն Քոյրերու հսկղութեան տակ՝ կարենայ անփկայ ծառայել նաեւ 400 հայ որբուհներու, «որոնք կը ներկայացնեն մինչև յարիւն և ի մահ տառապազ ժողովուրդ մը»*: Եւ այդ մասաւագազ սեղովուրդ մը»: Եւ այդ մասաւագազ սեղունդը գորովայից սիրով ուղարկի իւր հայրական հոգածութեան կ'ենթարկէ ըստրով. «Աւրախ ենք որ կրնանք զանոնք ժողիել ու սեղմել մեր հայրական սրտին վրայ»*:

Մյոյն հայրենի գումեր հանդէպ հայ որբին՝ թիշ ժամանակ առաջ անգամ՝ մը եւս ցուցոց: Նա 10 հազար իտ. միա նովիեց իր մնանամբաւ Նախորդին ի Պոլս հիմնած եւ Ուստիս յանձնուած «Բենեդ. Ժ.» Հայ Որբանցին, զօր երկու ամիս առաջ՝ օրու ան «ամստուգութեանց» հանդէպ՝ ստիպուեցաւ Միաբանութիւնս ամէն գնով ազատուել փոխադրելով Վլինետկյ մօտերը գտնուող Ֆիլստոյի մեր շէնքին մէջ, մի միայն ազգանուէր անձերու եւ ընկերութեանց բարեսրութենէն յուսալով Հաստատութեանս ապրուստը:

Եւ անշուշտ այսօր ամէն նշմարիս հայ՝ այս առաջին ամսուն՝ իրերէ լերան մը գագաթէն ազքերը դէպի երկիցեակ մը քոյշածածուկ ամիսները մեւեռած՝ այսպէս կը խորիրդածէ. «Ո՛ գիտէ մեզ համար հնչեք կը պամէ իր ծոցին մէջ այս նորածագ տարին»...»

Եթէ Ազգիս տամնեակ հազարաւոր որբերը այլեւս հանգիստ ու խաղաղ շինու

* «L'Osservatore Romano» 1922. Dicembre 26-27. №. 303.

սկսին իրենց գեղեցիկ ապագան, եթէ այսօրուան մեր ամաբեկ ու թշուառ տարագիրները՝ դեռածին արեւուն տակ ամփոփուին այլեւս քաղցրիկ եւ ապամով բոյներու - մայրենի՞ բոյներնուն - մէջ անքակտեի սփոփանըզ մը բոլորուած, ու վերջապէս գտնենք ազգուինն մեր երիցս արդար ու նուրիական բաղդանքներուն իրագործում՝ այն ատեն, այո՛, մի միայն այն ատեն իբր ոսկեհող փարոս մը յաւերթօրէն պիտի փայլի այս մեր արինկի պատումնեան բոլոր տարինեւերուն մէջ զմեզ զողունող այս ՀԱՅԱՍՏ ԽՆՆ ՀԱՐԻՒԹ ՔՍԱՆ ԵՒ ԵԲԵՔ:

Ասո՞նք են այն ամենացերմ մարմանքներ՝ զորս բովմնդակ Հայութեան կ'ուղղէ Մխիթարեան Յարկին պաշտօնամերթն ու Հայ մամուլի երիցագոյնը « ԲԱՅԱՄԱՎԵՊ »՝ իր ուժուներորդ տարւոյն այս նորածագ վաղրողայնին։

Հ. Դ. Տաթևու

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅԿԱԲՆ ՎԱՐԴԱՊԵՏ Մ ՅԻՍՈՒԽԵԱՆ

(Ժար. տիս Բազմ. 1922 էջ 354)

○ ○

Թրպէս ունին տեսանել բարեմիտ ընթերցող՝ բուն պատճառ և շարժառիթ իսկ թղթակցութեան կաթողիկոսին Հայոց Աղեքսանդրի ընդ կղեմէս Պապին Հոռվմայ՝ ի լոյս զայ բացայայտ իմն կերպիւ ի կոնդէս, թէպէտն Հայր Միքայէլ Զամշեան՝ որ տեսեալն էր միայն զլատին թարգմանութիւն՝ այնր՝ « թէպէտն ոչ հարազատ իմացուածով » ի թակորայ Վիլատէ՝ տայ այնմ այլիմն նշանակութիւն՝ հետեւով անշուշտ բանից և վկայութեանց թարգմանիչ վարդապետին, որ որպէս ունիմ ցուցանել ի մօտոյ՝ ունէր յայտնի

1. Լատին թարգմանութիւն կոնդէս պապացեաւ ի Հոռվմայ յամին 1719, և լատինաց բանակը կարէն արէ կամին՝ համեմատել զայն ընդ նախագաղաքարին։

պատճառս հակակրութեան ընդդէմ կաթողիկոսին Հայոց Աղեքսանդրիւ։

Որպէս ի յայս զայ ի բանից կոնդակին, Աղեքսանդրի կաթողիկոս իննդրեալ էր ի Պապէն Հոռվմայ պատուիրել իւրոյ փաթերայից կամ պատրեաց (վարդապետաց), որը ի Պարսկաստան և ի Հայոց շյուղել զծողովուրբն՝ « հերձածածոյս և հերեւածիկոս » կոչելով զնոսա, որով անուն Քրիստոնէութեան ծաղր և ծանակ լինէր ի միջի մանմեղականաց։ այլ ստկայն « Գիր սիրոյ և յարդուրեան » Աղեքսանդրի մաց ծայն բարբառոյ յանապատի կամ ի պատճառս « անհարազատ » թարգմանութեանն և կամ յերեսաց աննպաստ բանից և դրդմանց Վիլատի, որ որպէս ասացի՝ ի մօտոյ ճանաչէրն զղեկրանդր։

Այն ինչ ակն ունէր Աղեքսանդր ըստանալ ի Պապէն զիր փոխազարձ « սիրոյ և յարդուրեան », և ահա զայ հասանէ յշխմիածին հետեւալ զրութիւն կղեմէսի ի Հոռվմայ՝ « թէ որովհետև օտարացեալ « զուտրդ մուծանիլ կամիս առ մայրս « գորովագութ, զպատ է բեզ զայդ զաւ « անութիւն ուղիղ զաւանութեամբ գոր « ծօր ցուցանել թէ ի պատարազն և թէ « այլ ինչ որ պատկանի ի բանս հաւատոյ, « ապա իսուտովանութիւնդ զրեսցիս և « կնքեցիս ամենայն կափսկոպոսօրդ և « առացեցիս առ մեզ, և տեսեալ մեր « զայնպիսի հաւատարմութիւն, ապա տամ « բեզ հրաման ի վերայ ամենայն ցաւ « բողատաց Հոռվմայնոյս որը ի վիճակի բոյդ ին զի հնազանդեսցին բեզ »։

Ստացեալ Աղեքսանդրի զայնպիսի իմն լակոնական և կծու պատասխան ի Պապէն Հոռվմայ՝ հակառակ ակնկալեաց իւրոց, և տեսեալ թէ չկայ այլ իմն միջոց հաշուութեան, ուստի ստիպեալ բողոքէ առ արքայ Պարմից Շահ Սուլթան Հասէյն։ և ստացեալ զիրովարտակ ի նմանէ յամին 1711, հաւածական առնէ ի սահմանաց անսի Պարսից զարողիչսն Հոռվմայ, հասուցանելով ի նմին ժամու բազում չարիս այն ամենայն Հայոց՝ որը միացեալ էին ընդ եկեղեցւոյն Հոռվմայ, իսու-